

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Արեւմտահայ Գրականութիւնը իր մուտքը ըրած է Հայ հանրային կեանքին մէջ իբրեւ շոքայանք մը, աւելորդ, անկոչ ու մեծածախս: Զարթօնքի սերունդի օգտապաշտ մտահոգութիւններէն ետք, որոնց նպատակը եղած է ամենէն առաջ կարգալու վարժութիւնը մտցնել տուներէն ներս, յաջորդ սերունդը՝ երկար տարիներու վրայ, բոլորովին անհաղորդ մնացած է 1860-ական թուականներու Պոլսոյ ե՛ւ Գաւառի Հայութիւնը ցնցող կիրքերուն ու խնդիրներուն, ինքզինք մոլորեցնելով Վիպականութեան խաղաղ այլ անել ուղիներուն մէջ: Պէշիկթաշլեան մը բացատուութիւն է, ինչպէս է Դուրեան. Պարոնեան, աւելի ետք, գրեթէ առաջինն է մեր առօրեայ կեանքէն անձեր ու պահեր քանդակող, ժողովուրդը զանգուածը թէ իբր նիւթ ընկալող եւ թէ իբրեւ ընթերցող նկատի ունեցող: Նոյն օրերուն, Ուրիմեանով բայց մանաւանդ Սրուանձտեանցով է որ շունչ ու ոգի կ'ընդունի Արեւմտահայ Գրականութիւնը՝ հայրենի հողէն, բնիկ ժողովուրդի նահապետական կենցաղէն ու մեր պատմութեան յիշատակարաններէն բերուած փշրանքներով: Իրապաշտները, Արփիարեանի առաջնորդութեամբ, շեշտը կը դնեն գաւառէն՝ հողէն եկող այդ ձայնին եւ «Հայրենիք»ով կը հիմնեն մեր իրաւ գրականութիւնը, որ պիտի տար, սքանչելի շատ մը երկերու կարգին՝ Հրանդի սիրաչարոյ նամակներն ու Թլկատինցիի քրոնիկները: Ա՛յ շոքայանք մը չէ գիրքը հանրութեան համար, այլ՝ ամենօրեայ զգացւած պահանջ մը: Իսկ այդ պահանջին գոհացում տալու առաջադրութիւնն ունէր Արուեստազէտ սերունդը՝ որ աւա՛ղ, իր ճիգի սկզբնական թափին մէջ իսկ սպաննուեցաւ:

Արտասահմանի Հայ գրականութիւնը (եթէ երբեք կարելի է այդ անունը տալ կէս դարու մեր փորձին) ձեւով մը շարունակութիւնն է Պոլսոյ գրականութեան՝ փոխադրուած այս անգամ Լիբանան ու Ամերիկա, Ֆրանսա ու Պարսկաստան: Այսքան անշատ, այսքան ցրուած հաւաքականութեան մը կեանքը պատկերելու ջանք մը որքա՞ն կարելի էր եւ որքանով կրնար յաջողութեան հաւանականութիւն ունենալ:

Մատի վրայ համբուող այն գրագէտները, որոնք անհաւատալի բախտ ունեցան այս կամ այն ձեւով ճողոպրելու Մեծ Եղեռնէն, շարունակեցին ստեղծագործել նա՛եւ իրենց նոր քստրավայրերուն մէջ, երբեմն նախկին խանդով եւ ներշնչումով, իսկ յաճախ անկարող՝ յարմարելու փոխուող պայմաններու եւ նո՛ր մթնոլորտի: Այս «հին»երուն իբր հակադրութիւն, Եւրոպայի լոյսի մալրաքաղաքին մէջ սկսնակի իր քայլերուն լայնքը չափեց

«Նոր» երու սերունդը, Եղեռնի ահաւորութենէն տակաւին ինքնապարտ յաւանդուած իր անգոր կատաղութիւնը իրմէ դուրս բարձրին վրայ սփռող: Այսպէս էր որ «Հին» երը ուրացուեցան եւ հետզհետէ քրչուեցան իրենց պատեաններուն, մինչ, կեանքի ճակատագրով, «Նոր» երը իրենց կարգին զոհ դարձան արտասահմանի մեր յուսալքող պայմաններուն եւ կամ վերջնականապէս դադրեցան ստեղծագործելէ եւ կամ, պատնէշին վրայ մնալով հանդերձ՝ իրենց գոյութիւնը զգալի չդարձուցին: Յաջորդ սերունդը, օտար հողի վրայ ծնած եւ պանդխտութիւնը կեանքի իրբեւ ընական իրողութիւն գիտցող, ո՛չ կրցաւ յստակ եւ խոր շեշտ մը տալ իր փորձած գրականութեան (արդէն ակնկալելի ալ չէր նման բան մը), եւ ոչ ալ յարատեւեց իր ճիգին մէջ:

Եւ այժմ եկած են օրեր՝ երբ գրելու գործողութիւնն իսկ հերոսութիւն է, եթէ ոչ հրաշքի համազօր տարօրինակութիւններ մոռցած արուեստի հանգանակներ, գրական ուղղութիւններ, խորքի եւ ձեւի մտահոգութիւններ, նիւթերու ընտրելիութիւն եւ այլ բազում խնդիրներ՝ հրապարակ իջնող գրքի մը մէջ նախ եւ ամենէն առաջ ... ուղիղ հայերէն մըն է փնտռուածը, քիչ թէ շատ կանոններ յարգող քերականութիւն մը. երբ գրագէտի պատմուճանով կարելի է պարզեւատրել այն որ գիտէ քանի մը պատմութիւն գէշ-աղէկ պատմել կամ քանի մը քերթուած շարադրել համաձայն յանգանակն օրէնքներու: Հետեւաբար տարօրինակ չէ որ արտասահմանի շայն գրականութիւնը կայ եւ միտժամանակ չկայ. մէկը միւսին ետեւէն դադրած են մեր գրական հանդէսները, իսկ շարունակողները իրենց կեանքը կը քաշկուտեն էջ լեցնելու մտահոգութեամբ տարուած, յաճախ հրատարակութեան տալով էջեր՝ որոնց տեղը գրական հանդէս մը չէր սպասուուպէս: Տակաւին չունինք (եւ թերեւս ալ չունենանք) մեր Վէպը, մանաւանդ մեր Թատրերգութիւնը՝ որ, Շանթի երկերէն դուրս՝ առ առաւելն թարգմանածոյ եւ սովորական տառամաներու ինկճ հաւաքածոք մըն է:

Լեզուի նահանջէն աւելի, ցաւալին խլուումն է որ յառաջացած է իրարու յաջորդող գրական սերունդներու միջեւ. չէ՛ փոխանցուած այն ժառանգութիւնը՝ որ իրբեւ հանգանակ, ուղղութիւն ու մտահոգութիւն կերպարանք պիտի տար մեր գրականութեան ու ոգեւնչէր զայն: Բայց ամէն բանէ առաջ, կը պակսի Խաւսքը մեր գրականութեան մէջ, բացակայ է այն ինչը՝ որ զպատենակ պիտի ըլլար բոլոր սպրումներուն, ներշնչումներուն եւ ստեղծումներուն: Քանզուած են չափի եւ արժեւորման բոլոր համեմատութիւնները. ինչ որ առաջնահերթ ու անհրաժեշտ կը նկատուէր մեր ազգային կեանքին մէջ տակաւին երէկ, այսօր գաղափարէ ու ոգիէ պարպուած՝ իրբեւ անարժէք ու անօգուտ կճեպ նետուած է մեր ստղերուն: Այնքան անգամ յեղյեղուած բացատրութիւնը՝ ազգապահպանում, անիմաստ բառի մը վերածուած է, ոչինչ թելադրող զայն արտասանողներուն եւ անկեղբորդներուն:

Մերը՝ «Չեմօգային» գրականութիւնն է, արուեստական շողերով եւ սնունդով աճած, որ չունի եւ պիտի չունենայ հողին համն ու հոտը: Եւ արդէն անոր պակսողը հողն է, այն հրաշալի

ուժը՝ որուն միջոցաւ միայն ամէն բան գոյն եւ իմաստ կը ստանայ: Պոլսոյ մէջ կարելի էր կէս դարէ աւելի գրականութիւն ընել եւ նուաճումներ իրագործել շնորհիւ այն կապին՝ որ մայրաքաղաքի գրագէտը կը միացնէր գաւառի հողին եւ անոր վրայ կեանք վարող Հայուն: Այդ կուտանը չկայ այժմ: Ու անոր հետ՝ ա՛լ չկայ հաւատքը մեր կեանքին ու անով գոյութիւն ունեցող բոլոր բմբուսներուն հանդէպ: 1908-ի Օսմանեան Սահմանադրութեան հռչակումէն յետոյ, ազատութեան եւ խանգաւառութեան շրջանի մը մէջ երբ ապագայ իրաւ Հայ Գրականութեան մը սկզբունքներն ու դրոյթները կը բանաձեւուէին, Պոլսոյ թէ՛ գաւառի գրագէտներուն մեծ մէկ մասը «վաղուան» այդ գրականութիւնը կը սահմանէր ամէն բանէ առաջ իրրեւ անմիջական եւ ուղղակի բխում հայրենի հողէն, գաւառէն: Եւ փորձը ցոյց տուած էր ճիշդ այդ դատումին գեղեցիկ արդիւնքը: Արասահմանի համար՝ չկա՛յ «վաղուան» այդ գրականութիւնը, որովհետեւ չկա՛ն զայն կարելի դարձնող պայմանները: Կարուած իր հողէն, օտար քաղաքակրթութիւններու ճշտող ազդեցութեան տակ եւ ժամէ ժամ փոխուող բմբուսներու, պայմաններու եւ վիճակներու քառսին մէջ՝ Հայ գրագէտը կա՛մ անկարող է գտնել իր ինքնութիւնը, ընկալել իր շրջապատը եւ ստեղծագործել, եւ կամ անհաղորդ իր շրջապատին՝ կը շարունակէ գրել այն մտայնութեամբ, որ առ նուազն կէս դար մը ետ է:

Եթէ մեր գրականութիւնը հայեցի պիտի ըլլայ, պարտաւոր է ինքզինք ապրեցնել Հա՛յ կեանքով: Սակայն Հայ գրողը չի՛ կրնար ներշնչուիլ արտասահմանով պարզ այն պատճառաւ՝ որ այդ կեանքը ամենօրեայ նահանջ մըն է բոլոր մարդերուն վերայ, լերան բարձունքներէն գլորող ճիւղախլուի մը յարաճուն թափով եւ ընթացքով: Նոյնիսկ այդ նահանջը, ամենասփիւռ այդ յուսահատութիւնը նկարագրելու կարելիութիւնը չկայ, որովհետեւ, ինչպէս գրող մը վերջերս դառն հեղինակքով կը շեշտէր, այդպիսի բանի մը համար պէտք պիտի ըլլար որ Հայ գրողը մեր նահանջին եւ յուսալքումին հաւատքը ունենար...: Եւ ապագային, պանդուխտ մեր կեանքին պատկերացումը փափաքող մը դժբախտաբար զրեթէ ոչի՛նչ պիտի գտնէ անոր մէջ՝ որ Արտասահմանի Հայ Գրականութիւն կը կոչուի եւ որ իր խորխոր կորսնցուցած նաւու մը նման այժմ կը տատանի անգագայ կոհակներու վրայ, նետուելով խութէ խութ եւ անծանօթ ծովափէ մը ուրիշ անծանօթ հորիզոններ:

Սկսող նոր տարիի մը առաջին օրերուն, թերեւս անպատեհ սեպուին ժխտական այս քանի մը տողերը, որոնք ոչինչ ունին ուրախ եւ մեր եսերը գոհացնող: Գիտնալով հանդերձ որ դառն ճրչմարտութիւններ ախորժելի չեն, փափաքեցանք մեր կեանքին ամենէն կարելոր երեսներէն մէկուն՝ Հայ Գրականութեան ներկային եւ գալիքին մասին այս քանի մը գիտողութիւնները ընել, խորհելով որ որքան ալ անախորժ ու դառն՝ ճյմարտութիւն մը աւելի՛ արժէքաւոր է քան կամաւոր կուրուութեամբ կատարուող եւ շողքորթ լաւատեսութեամբ լի ինքնախարէութիւններ:

Ա. Գ.